


ԿԻԵՎ, ՊԵՏՎԱԿԵԱՆ ՄՈՍԵՆՑԱԳԱՐԱՆ

(ԵՐԵԿ ԵԽ ԱՅՍՈՒ)

Ամէն ձեռնարկ, որքան ալ բարի և աղնիւ, գատապարառւած է մնալու յաւէտ ծրագրային վիճակի մէջ, մեզ պէս կօրծանած «ածու փոքր» ժողովուրդի մը մէջ, եթէ չգտնուին, հրաշալի կարգադրութեամբ Բարձրեալին, միանդամայն սրտով վեհ, մտքով բարձր և գանձով ճօխ անձնաւուրութիւններ է Խնկելի Ս. Սահակ-Մեսրոպներու տեսիլները՝ տեսիլք պիտի մնային եթէ օրուան երկրաշէն վեհապետը՝ Վուամշապուն թագաւորը, լայնորէն բացած չըլլար արքունի գանձը, հովանաւորելով հնարաւորութիւն տուած չըլլար անոնց՝ իրականութեան կոչելու իրենց գաղափարականը, ազգային փրկագործութեան մեծ գէպքը, Վուամշապուն թագաւորը նոյնքան և զուցէ

մէջ, ցուցարերելով խելք, կորով և յամառաշխատանք, պատուաբեր յաղթանակներ արած են և բարձր բռնած հայուն անունը, ի սիրուս աշխարհի, տեւականացնելով անոր բարի համբաւը միջոցին և ժամանակին մէջ:

Վանածով Գալուս Պէյ Կիւլպէնկեան հովանաւոր այդ ցցուն հայ բարձրութիւններէն մին է ահա, Կիւլպէնկեան բարեհամբաւ տոհմին մէկ ազնիւ չառաւիզը որ մեր աղքատ աղդին անկարելի գոհողութիւն պահանջող հաւաքական գոյսւթեան գերագոյն պէտքերէն մէկը հոգացած է, զովելի աղդասիրութեամբ, հաստատելով և տեւապէս մեկենասելով իր անուան Ա. Մթուոյս հոյակապ Մատենադարանը:



Աւելի երախտագիտութեան կը կանչէ բուլոր հայ սերունդները:

Հայը անկորնչելի մնացած է, բազմաշարեան իր տառապանքներուն մէջ, չնորհիւ իր ցցուն բարձրութիւններուն՝ արևեստագէտներ, պետական մարդիկ, զէնքի ասպետներ և մանաւանդ վաճառականներ, որոնք բնաշխարհի մէջ թէ օտար հորիզոններու տակ, մըցակցութեան և պայքարի

Այսօր հայ ժողովուրդը կը հրձուի և կը հպարտանայ այս նույիրական հաստատութիւնով որ Ս. Աթուին փառքերէն մին կը կազմէ կողքին մտքի միւս վառարաններուն՝ զոյտ վարժարաններ և տպարան:

Յաւիտինական Երուսաղէմի յաւիտինապէս անսասան Սրբոց Յակոբեանց Աթուուին՝ վեհանձն առատաձեռնութեամբ, Վահմէ Տիար Գալուստ Պէյ Կիւլպէնկեանի նուի-

բած այս պանծալի լուսոյ վառարանը պիտի մաս, Հայկական Սիռի վրայ, իրքն յաւիտենական կոթող, մշտնչենաւորելով շընորհակալական և երախտագիտական անկեղծ զգացութերը բոլոր անոնց որ հոն կը դիմեն ճշմարտութեան լոյսին ի խնդիր:

Պատմական ամփոփ ակնարկ. — Նորին Վսեմութեան իշխանական նուիրաւուութեամբ կանգնած է այս հոյաչէն պալատը գիրքերու, ի յիշատակ իր հանգուցեալ ծնողաց՝ Սարգսի և Տիրուհիոյ, միջնորդութեամբ Երանաշնորհ Թորգում Արքազանի՝ այն ատեն պատուակալ նախագահ մեծանուն Դուրեան Պատրիարքի Յորելինական Կեդրոնական Յանձնախումբի:

Լեւոն Գէորգեանէ (բարերարին ներկայացնուցիչը) և հանգուցեալ Տիրար Կարապետ նուրեանէ:

1929 Հոկտ. 26-ին, Շաբաթ, յետ երեկոյեան ժամերգութեան Ամենապատիւ Յորելիար Դուրեան Ա. Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ վեց եպիսկոպոսներու, անձամբ կը կատարէ հիմնարկէքի առաջին օրնութիւնը: Բուն հիմնարկէքը եկեղեցական արարողութեամբ կատարուած է 28 Օգոստ. 1930-ին Ամեն. Դուրեան Պատրիարքի մահէն ետք (27 Ապրիլ 1930):

Եինութիւններն աւարտած են 1931 Յուլիսին. չափերն են 18 մետր լայնք, 23 մետր խորք, 10 մետր բարձր. Հնագը՝ երկյարկանի է, մէջտեղը մեծ սրահ մը,



Լուսանկարուած՝ Կիւլպէնկեան Մատենադարանի ներքնաւարանի
Ա. Արուոյս Բարեւար Վսեմ. Պալուս Փեյ Կիւլպէնկեանի հօր կիսանդրիին առջեւ:

Եինութեանց ճարտարապետը եղած է Միւսիւ Ֆայթէլսօն, յանձնառուները եղած են հայազդի Տեարք Մերկեր Մերկերեան և Գէորգ Սահակեան, կառուցման հսկողութիւնը կատարուած է յատուկ յանձնախումբով բաղկացած Երջանկայիշատակ Գեր. Տ. Մեսրոպ Եպս. Նշանեանէ, Գեր. Տ. Մատթէոս Եպս. Գայըգճեանէ, Մեծ. Տիրար

շուրջպատի նրբանցքներէն զատ՝ ութ սենեակ՝ մասնաւոր մատենադարաններ, և միւզէի յատուկ սրահ մը: Արժած է 7000 սթերլին:

Բացման ճոխ և վայելուչ հանդիսութիւնը տեղի ունեցած է 23 նոյ. 1932-ին, Արբոց Թարգմանչաց տօնին առթիւ, նաև խագահութեամբը օրուան պատրիարքին,

ընտիր հրաւիրեալներու ներկայութեան :

Ամէն տարի, Ս. Գրոց Թարգմանութեան և Հայոց Նշանագրաց Գիւտի տօնին առթիւ, յետ Ս. Պատարագի, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, հոգեհանդըստեան հանդիսաւոր պաշտօն կը կատարուի վասն հոգւոց Մարգար և Տիրուհոյ Կիւլպէնկեանի ծնողաց բարերարին, այս արարողութիւնն ա'լ մաս կը կազմէ Ս. Աթոռի Օրացոյցին :

Տեսուչեր . — Առաջին անպաշտօն գըրադարանապետը եղած է Տ. Թորգոմ Պատ. որ իր իսկ ձեռքերով ամփոփած, տեսակաւորած և դասաւորած է զիրքերը, թողլով բուն գիտական և վերջնական դասա-

դասաւորած է զիրքերը Տաճարութական Դրամական համական (System Dewey) որ գիտական արդիական յարմարագոյն գրութիւնն է :

2. Տ. Արքուն Վեդ. Հատիւեան

3. Տ. Գրիգոր Վեդ. Ուկանեան

որոնք շարունակած են սկսուած գործը :

4. Տ. Տիրայր Վեդ. Տերվիւեան և Փոխ Տեսուչ Տ. Միւռոն Վեդ. Կրնիկեան, որոնց օրով, յետին ծայր բժախնդրութեամբ, ամփոփուած և դասաւորուած են, ըստ ընկալեալ դրութեան, 400 տեսակ թերթեր, հանդէսներ և 2500 զիրքեր :

Գիրքեր . — Զետեղուած են պողպատեայ դարակներու մէջ, յատկապէս բերուած Ամերիկայէն, Գաբնեկի գրադարաններուն



Գերապատի Տեղապահ Տ. Եղիշ Վեդ. Տերքերեան ցջապատուած Միաբան Հայրեց, նորընծայ Սարկաւագներէ եւ Ժառանգաւորաց Սաներէ՝ Մատենադարանի դրան առջեւ :

որման աշխատանքները յաջորդելիք տեսուչներուն : Յետոյ վանական իշխանութիւնը նշանակած է կարգով հետեւեալ տեսուչները :

1. Տ. Կիւրեղ Վեդ. Խորակեան (Երանկայիշատակ Պատրիարքը) որ ամերիկացի Հայր Պրինմէնի աշխատակցութեամբ

մէջ գործածուածներուն յար և նմանները : Կան 30,000 զիրք (Զեռագրաց Մատենադարանը կը մնայ անշատ), իմաստասիրական, կրօնական, ընկերային, լեզուաբանական, գիտական, պատմական, աշխարհագրական, կենսագրական : Այս զիրքերուն կէսը հայերէն, միւս կէսը՝ օտար լեզուով :

ուր կը տիրեն յաջորդաբար անգլիերէն, ֆրանսերէն և այլն։ Գիրքերուն թիւը կը ճոխանայ հետզետէ, տարեկան շուրջ 5-600 հատորով, հեղինակներու, հրատարակչներու կամ այլ ազգայիններու ըրածնուէրներով՝ ուղղակի Մատենադարանին կամ անուղղակի վանքիս պաշտօնաթերթ՝ Սի՛լն-ին, գնումներով եւ թողաններով։ Գնումներու ժամանակ մասնաւոր ուշադրութեան կ'արժանանան հայերէն զիրքերը, հանդիսներու և թերերու հաւաքածների որոնց մէջ կը պարունակուին մեր ազգային մշակոյթի արտադրութիւնները գրեթէ ամբողջութեամբ, հայ հրատարակչական տեւական ընկերութեան մը ամօթալի չգոյութեան հետեւանքով։

Գիրքերու թիւին այս արագ անումով հասկնալի կը դառնայ դարակիներու պահապ. այժմու մեր ունեցածները արդէն չեն բաւարարեք ստեղծուած պէտքին։ Տախտակ դարակիներու անյարժարութիւնը իմանալի է ինքեան, անսնց՝ գոյութիւն ունեցող պողպատեայ գեղեցիկ զարակներու հետ ներկայացնելիք աններգաշնակութենէն զատ։

Բուն գիրքերու մէջ, հայապիտորեան, ազգ. պատմութեան վերաբերեալ տոհմիկ և օտար մատեաններու գարմանելի պահանը ևս աչքառու է։

Նորին Վաեմութիւն՝ Գալուստ Պէյ կիւլպէնկեան փափաքելով որ իր Մատենադարանը հանդիսանայ իմացական կեդրոն ըստիւռային տարողութեամբ իսկ, պարբերաբար կ'օժտէ զայն նոր հրատարակութիւններով։ 1948ին միայն նորից 40 հատոր հազորագիւտ նոր գիրքեր, որնք կը գիւրացնեն ուսումնասիրութիւնները ոչ միայն Միաբանութեանս եւ պաշտօնէութեանս, այլև Մատենադարանս օգտագործող անհատներուն։

Պաղեստինեան տագնապի օրերուն։ — Պաղեստինեան տագնապի առաջին օրէն սկսեալ հայոց վանքը ակամայ վտանգի կեդրոն դարձաւ, մարտական առաջին գիծին մէջ ինկաւ։ և իր կամարներուն տակ ամփոփուած բովանդակ անմեկ երուսաղէմահյութիւնը, ցմրուր քամելով զառն և մահացու բաժակներ, անմոռունջ վճարեց զոհաբերութեան իր տուրքը Ս. Երկրի խաղաղութեան և անոր այլամերժ ժողովուրդներու հաճութեան համար։ Մինչ այդ ժողովարդին անձանօթ ամէն տեսակ հրանօթներու տեղատարափ մը սկսաւ բովան-

դակ քաղաքին վրայ, երկրաշարժային ազգեցութեամբ, և մասնաւորաբար Հայոց Թաղին վրայ, սփուելով մահ և աւերածութիւն։ Պատերազմի սարսափէն ու արհաւիրքէն զատ, պահ մը, կոտորածի մըզձաւանջն ալ ապրեցաւ մեր դժբախտ ժողովուրդը, հականայ չարամիտ տարածախութեան հետեւանքով, որ, յետոյ, ըջուն բարձրախօսով հերքուեցաւ ն. Վեհափառութիւն Ապտալլա Թագաւորին զօրականներէն՝ Ապտալլա Պէկ էլ-թէլի հրամանով։

Այս խելայեղ ոմբակոծութեանց մէջէն բախտաւոր պրծաւ Կիւլպէնկեան Մատենադարանը, որուն անմիջական չըջապատին վրայ շատ ուումբեր և թուչող հսկայ ականներ ինկան, վլասելով Մատենադարանին բազմաթիւ պատուհաններուն և մուտքի մեծ դրան։ Բարեբախտաբար ուղղակի չէնքին (որուն տանիքը ապակեայ 5 մեծ լուսամուտներու գոյութեամբ շատ խոցելի կը դառնար) վրայ չինկաւ այդ աւերիչ ականներէն, որով անդարմանելի աւերումներէ զերծ մնաց Մատենադարանը, որուն կրած վլասներն են։

10. Տանիք — ասֆալթը ճեղքուած շատ մը տեղերէ։

20. Թանգարան — հարաւային պատուհանը մասնաւորաբար ջախջախուած՝ ապաժուռով, երկաթ վանդակով և փեղկերով, պղտիկ հերեւեկի մը ուղղակի հարուածէն։

30. 52 դատուհաններուն — երկաթեայ ապաժուռները ծակծ կոււած, տախտակ ապաժուռները ջախջախուած, և ապաժուրներու սնտուկները խախտած, շատերը անգործածիլի ըլլալու աստիճան։

40. Մասունք բառ — երկաթեայ՝ թէկ տակաւին գործածելի բայց սաստիկ վլասուած, բակին մէջ ինկած բազմաթիւ ուումբերու չեղբերէն։

50. Տեղաշրջան — պատուհանը ապաժուռով, երկաթ վանդակով և փեղկերով ջախջուփուր եղած, նաև պատուհանին մերձակայ պատի մասեր սաստիկ վլասուած, միակ մեծ ուումբի մը ուղղակի հարուածէն, միւս պատերը ևս խախտած են — սիւները անվնաս — ուումբերուն յառաջացուցած օդի սաստիկ ճնշումէն։

Այս վլասները՝ վանական պատկան իշխանութեան ուշադրութեան յանձնուած են պատշաճ տնօրէնութեան խնդրանքով։

ՊԱՐԴԵՒ ՑԷՐ ՅՈՎՀԱՆՆԻԿՍԵԱՆ
(Քարտուղար Մատենադարանի)